



ԲԱԶՄԱՎԷՊ

ԺԶ ՏԱՐԻ, ԹԻՒ Ծ.

1858

ՄԱՅԻՍ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹԻՒՆ

Բ

Ընտանեաց գլուխը : — Էրիկ մայր :

Առջի գլխուն մէջ ըսինք թէ գեր-
դաստան մը կազմող ամէն մէկ անհա-
տին վրայ զատ զատ պիտի խօսինք, ա-
նոնց պարտքը և իրաւունքը ցուցնելու
համար : Արդ առաջին անձը որ դի-
մացնիս կ'ելլէ՝ տարակոյս չկայ որ Էրիկ
մարդն է . ընտանեաց հայրը, կամ աւելի
ընդհանուր բացատրութիւն մը բանե-
ցնելով՝ ընտանեաց գլուխը : Ընտա-
նեաց գլուխը երկու կերպով կը մտա-
ծուի . մէյ մը իբրև այր, մէյ մ' ալ
իբրև հայր : Այս գլխոյս մէջ պիտի
նկատենք զինքը իբրև այր :

Այգ մը, Ժողովուրդ մը չէ եղած որ
Էրիկ մարդուն՝ գերդաստանի մը մէջ
ունեցած կարողութիւնը մերժէ : Բայց
արդեօք ասիկայ նախապաշարմունք մըն
է, կամ աւանդական յափշտակութիւն

մը : Արդեօք մեր դարուն մէջ՝ յորում
ամենայն ոք ազատութեան իրաւանքը
պաշտօտան կը սեպուի, այսպիսի ատենի
մը մէջ, կ'ըսենք, հարկ չէ ընտանեաց
ալ գերութեան կապանքը խզել :

Այս խնդրոյս պատասխան՝ նախ այս
պիսի հարցմունք մը ընենք : Արդեօք
ընտանեաց մէջ իշխանութիւն մը պէտք
է : — Պէտք է, և գլխաւորաբար այս
պատճառիս համար՝ որ ամէն ընկերու-
թեան մէջ իշխանութիւն մը հարկա-
ւոր է : Ասան զի ընկերութիւն մը կազ-
մող զանազան անձինք՝ իրենց այլ և այլ
զգացմունքն ունին, գաղափարները և
շահերը . և կարելի բան չէ որ ամէնքը
միաբանին : Ի՞նչ կ'ըլլայ այնպիսի ըն-
կերութեան մը վախճանը, թէ որ օ-
րէնսդիր, հասարակաց և միակ կամք

մը չկայ : Կամ ոչ ոք կը գործէ , կամ իւրաքանչիւր ոք իրարու հակառակ կը գործեն : Բայց գործել պէտք է , ան- գործութիւնը կործանումն է ընկերու- թեան : Ուստի կը գործուի , սակայն իրարու հակառակ կերպով . և այն ալ կործանումն է ընկերութեան : Բայ տրկու գէպքին մէջ ալ ընկերութիւնը կը կործանի՝ կամ անգործութեամբ և կամ անիշխանութեամբ . ուստի հե- տեաբար իշխանութիւն մը պէտք է :

Բայ 'ի այս ընդհանուր պատճառ- ներէն՝ մասնաւոր պատճառներ ալ կան 'ի նպաստ այն իշխանութեանը , որ հար- կաւոր է գերդաստանի մը մէջ : Բնկե- րութիւն մը շատ անգամ կը կազմուի այնպիսի մարդիկներէ , որ ընդհանուր առմամբ հաւասար կը սեպուին իրարու հետ . բայց գերդաստան մը երկու դաս կը բաժնուի , որ հարկաւորաբար ան- հաւասար են իրարու հետ . և այս եր- կու դասերն են՝ մէկ կողմանէ ծնողք , միւս կողմանէ ալ որդիք : Բորդ որչափ ալ սիրալիք հաւասարութիւն ենթա- դրուի մարդկանց մէջ , չենք կրնար պա- հանջել որ միշտ կամաց և մտածմանց հաւասարութիւն ալ ըլլայ մէջերնին : Տարակոյս չկայ թէ որդիք՝ որ չեն կրը- նար ոչ իրենք իրենցմէ շարժիլ , կամ իրենք զիրենք սնուցանել , կամ իրենք զիրենք հրահանգել , և երկար ատեն չեն կրնար իրենց փորձառութեամբը գործերնին ուղղել , պէտք է նախ ու- ըրիչներէն դարմանուին և սնանին , ու ետքը հրահանգուին և ուղղուին : Այս այս պաշտօնը , որով և իշխանութիւնը , բնականաբար անոնց կ'իյնայ՝ որ տղա- քը աշխարհք բերելով՝ պատասխանա- տու են նաև անոնց գոյութեանը :

Տղայոց նկատմամբ՝ ծնողաց իշխա- նութիւնը մէկ , հաւասար ու հաստա- տուն է . պատուական է հաւասարա- պէս հնազանդիլ թէ՛ հօրը և թէ՛ մօր հրամանաց , առանց քննելու թէ այն երկու իշխանութիւններէն որն է մեծը : Լմաստուն ծնողաց պարտքը պիտի ըլ- լայ չստիպել զտղան որ այս անօգուտ և ֆեասակար խնդիրը զուրս հանէ :

Բայց այսպիսի խնդիր մը զոր տղան պարտքեւան չէ յայտնել , կամ ուշ ատեն և զողալով պիտի յայտնէ , իմաստասի- րութիւնը և բարոյականը պէտք է որ յայտնեն : Ասան զի երկու անձանց մէջ , թէպէտ և կատարելապէս ալ միա- ցած ըլլան , դժուարին՝ մանաւանդ թէ անկարելի է կամաց , զգածմանց և տե- սութեանց միակերպութիւն ենթա- դրել յամենայնի : Ուստի հզօրագոյն և ազդու ձայն մը պէտք է որ վերջինս որոշողը ըլլայ . պէտք է որ գերդաստա- նի վրայ իշխանութիւն ունեցող երկու անձանց մէջ՝ մէկը գերագոյն իշխանու- թիւն ունեցողն ըլլայ :

Բորդ ինչ իրաւամբ կրնայ մէկը այս գերագոյն իշխանութիւնը ունենալ , բայց եթէ ուժովը և խոհականութիւն : Տարակոյս չկայ որ գերդաստանի մը մէջ իշխանութիւնը անոր կը պատկա- նի , որ աւելի զօրաւոր է 'ի պաշտպա- նել , և աւելի խոհական 'ի կառավա- րել :

Չենք ուզեր այս խօսքով իրաւունքը ուժոյ վրայ հաստատել . բայց այս ալ յայտնի է որ ամէն իշխանութիւն կա- րօտութիւն ունի ուժոյ՝ իր պարտքը կատարելու համար . ապա թէ ոչ , վե- րացեալ և անկարող իշխանութիւն մը կ'ըլլայ : Այժը՝ սկզբնաւորութիւն մը չէ իշխանութիւն , այլ անոր պայմանն է :

Բնտանեաց և ընկերութեանց սկըզ- բնաւորութեան ատենն է աւելի՝ որ ոյ- ժը մարդուս վրայ մեծ պարտք մը կը դնէ զոր պիտի կատարէ . և անկէց ան- զիմադրելի կարողութիւն մը առաջ կու գայ , որն որ ընտանեաց պահպա- նութեանը նեցուկ կը սեպուի արժա- նապէս : Կնիկ մարդը կրնայ ըլլալ որ երբեմն դիւցազնական զօրութիւն ալ ունենայ . բայց ընդհանրապէս բնու- թեամբ և սովորութեամբ վախկոտ ըլ- լալով՝ պաշտպանի մը կարօտութիւն ունի , բռնաւորութեան և թշնամա- նաց դէմ : Կրիկ մարդը՝ ընտանեաց բազուկն է , և մասնաւոր մտադրու- թեան արժանի է՝ որ ընտանեաց գը- լուխ սեպուողը շատ անգամ պարտքեւան

է իբրև վարձկան ծառայ սեպուիլ և կամ հնազանդ զինուոր մը :

Ահնր մտադրութեամբ կ'ընդունի էրիկ մարդուն վրայ ուժոյ արտունութիւնը . սակայն պէտք է որ խոստովանի թէ խելքի արտունութիւնն ալ անոր քովն է : Չենք ուզեր և չենք կրնար ուրանալ թէ ինչպէս էրիկ մարդը , ասանկ ալ կ'ինք իրեն բանականութիւնն ունի . որովհետև ասիկայ է մարդկային ցեղին որոշիչ յատկութիւնը : Բայց երկու տեսակ խելք կայ . այրական խելք , և հանաջի խելք . և այս երկու խելքն ալ իրենց մասնաւոր յատկութիւնքն ունին : Այրական խելքին յատկութիւնքն այն պիտի են , որ աւելի վերաբերութիւն ունին իշխանական կամ հրամայողական ստորագելեաց հետ :

Արիկ մարդը՝ կնկանէն աւելի ընդարձակութիւն ունի մտաց , աւելի յարատեւութիւն , աւելի անկողմնասիրութիւն . և այս իրեք յատկութիւնքն ալ աւելի կը պատշաճին անոր իշխանական հրահանգացը :

Արիկ մարդու մը խելքին գլխաւոր և առաջին յատկութիւնը՝ անոր ընդարձակութիւնն է , ըսինք : Ասան զի աւելի բան կը ձանձնայ , և աւելի խորունկ կերպով կը ձանձնայ . աւելի դիւրութիւն ունի բաղդատելու և քննելու : Իսկ կին մարդը՝ շատ անգամ ամէն բան զատ զատ կը նկատէ . ամէն բան մասնաւոր կերպով մը իրեն վրայ ազդեցութիւն ունենալով՝ ընդհանրապէս անկատար զաղափարներ կ'ունենայ : Արիկ մարդուն միտքը աւելի յարմար է բարձր ուսմանց . և նոյն իսկ մեծ բան մը չգիտցած ատենը՝ իր վիճակին մէջ եղող կնկանէն շատ աւելի բան գիտէ : Բայց ասկէ , աւելի ազատ և աւելի ընդարձակ կեանք մը ունենալով , կրնայ շատ աւելի քննութիւնք ընել , և անոնցմով աւելի ազատ և ընդարձակ մտածութիւնք ունենալ :

Արկորդ , աւելի յարատեւութիւն ունի , ըսինք , էրիկ մարդուն խելքը . վասն զի տպաւորութեանց մէջ աւելի քիչ փոփոխամտութիւն ունի , և գա-

ղափարները աւելի ընդհանուր են : Իսկ կին մարդուն մտածմունքը աւելի զգածմանց կը վերաբերին . ուստի շատ անգամ սպտահած է որ երբ անյաղթելի կարծուած պատճառաբանութիւններ դիմացը դնես , ինքը անանկ պատասխան մը կու տայ , որ կամ երևակայութեան կամ կրքի կը վերաբերին :

Մարդու կնկան նկատմամբ ունեցած երրորդ յատկութիւն սեպեցինք անկողմնասիրութիւնը . որ է ըսել՝ առանց նախապաշարման կամ կրքի՝ դատելու յարմարութիւն ունենալը : Տարակոյս չկայ որ էրիկ մարդն ալ իրեն կրքերն ունի , և շատ անգամ անոնցմով կը մտորի . բայց կնկան պէս դիւրախաբ չէ , կամ թէ ըսենք՝ աւելի կամաւորապէս խաբուող է : Ասան զի էրիկ մարդուն քով կ'իրքն և խելքը կը բաժնուին իրարմէ , ուր ընդհակառակն կնոջ համար՝ ամէն բան , նաև ինքն իսկ բանն՝ կ'իրք է . շատ անգամ որ և իցէ բանի միայն մէկ կողմը կը տեսնէ , և մանաւանդ այն կողմը՝ որ աւելի կը յարմարի իրեն : Բայց ասիկայ ալ իր արտուղութիւնքն ունի . անանկ յեղձեղուկ և երևակայութեամբ լցուած էրիկ մարդիկ կը գտնուին , և որ և իցէ պզտի բանէ մը շփոթողք՝ որ իրաւամբ ծաղրական հակասութիւն մը կը կազմեն այրական պահանջմանց և կանացի սրբտի մէջ : Անանկ հանգարտաբարոյ և իրենք իրենց վրայ իշխող կանայք կը գտնուին , որոնց հանձարոյն հաստատութեան և ուղղութեան վրայ կրնան շատ էրիկ մարդիկ նախանձիլ :

Արիկ մարդուն խելքը՝ ունեցած իր այս հանգամանացը պատճառաւ՝ աւելի յարմար է տեսչութեան : Ասան զի որ և իցէ բանի հանգամանքը և հետեւութիւնները աւելի լաւ քննելով , և թէ վտանգները և թէ օգուտները կը շեղի մէջ դնելով , աւելի խոհական կերպով ձեռք կը զարնէ այնպիսի գործերու՝ որոնց վրայ գերզաստանի մը երջանկութիւնը կայացած է :

Տարակոյս չկայ որ այս խօսքերս կարգացողներէն ոմանք՝ պիտի հարցնեն .

“ Թէ որ այդպէս է , ո՞ր կը մնայ ապա քրիստոնէական կրօնից մեծ և գեղեցիկ սկզբունքը՝ հաւասարութեան սեռից , , , Վրիստոնէական կրօնից ուղած և պահանջած հաւասարութիւնը՝ Բարոյական հասարակութիւն է . ամենահարկաւոր հաւասարութիւն մը՝ առանց որոյ անկարելի է գերդաստան մը երջանիկ ընել . բայց կրնայ հրամայողական անհաւասարութեան հետ զուգընթացաւ : Հրամայելու պաշտօնը անտնօրինելի է գերդաստանի մը համար . պէտք է որ երկուքէն մէկը այս բանս կատարէ . ծառայութիւն մըն է ասիկայ , որուն վրայ առջի գլխոյն մէջ խօսեցանք : Բայց այս արտաքին և առերևոյթ մեծութիւնը՝ բաւականէն աւելի կը չափաւորուի՝ այն ներքին և անզգալի մեծութեամբը զոր կնիկ մարդը ունի , ամենօրեայ կենաց բիւր հանգամանացը մէջ :

Մի հաւաստիկ այս կերպով կրնանք մեկնել այն բարգաւաճանքը կամ յառաջագիմութիւնը՝ զոր քրիստոնէական կրօնք և մեր ժամանակաց լուսաւորեալ քաղաքականութիւնը մատուցած են՝ երկուց սեռից նկատմամբ . երիկ մարդը՝ կնկան տէրը չէ , այլ է՝ ինչպէս միշտ , և պիտի ըլլայ միշտ՝ գլուխ գերդաստանին . կնիկն ալ՝ ոչ իր գերին է , ոչ աղախինը և ոչ ալ հոգատակը . այլ օրինաց կարգին մէջ՝ իրեն հնազանդ , բարոյական կարգին մէջ միշտ իրեն հաւասարը մնալով :

Մի կարելի է ժխտելը՝ թէ հաստատուն և լուսաւոր մտքի տէր կնիկ մարդը՝ կրնայ և պարտըկան է ազնուական ազգեցութիւն մը ունենալ երկանը կամաց վրայ : Արպիսի բարեաց գուշակ և երջանկութիւն է ոչ միայն առանձին գերդաստանի մը , հապա նաև ամբողջ ժողովրդեան՝ երկու ընտիր հանձարներէ , երկու զօրաւոր կամքերէ : առաջ եկած աղէկութիւնները :

Վեղեցիկ տեսարան մըն է նկատելը՝ օրինաւոր տնտեսութեան մը մէջ , երբ որ երիկ և կնիկ միաբան՝ գերդաստանին շահուցը վրայ կը մտածեն , առանց

իրարու հակառակելու , առանց մէկմէկու վրայ իշխել ուղելու . և երբոր բանի մը մէջ իրարմէ տարբեր կարծիք ունենան , մտադիւրութեամբ լսեն ընտանեաց գլխոյն զօրաւոր ձայնին . և անով ոչ մէկը հպարտանայ , և ոչ միւսը խոնարհի : Մի հակառակն , որպիսի տըխուր տեսարան է կնիկ մարդ մը նկատելը՝ երբոր անիկայ ուղենայ այնպիսի իշխանութիւն մը բանեցընել , որուն համար եղած չէ . նուաստացընել էրիկ մարդը՝ որուն հպատակութիւն խոստացած է , յայտնապէս խոնարհեցընել ուղելով զանիկայ՝ որուն որ իր ձեռքը և իր անձը տուած է :

Բայց թէ որ կնկան՝ երիկ մարդու վրայ բռնանալը՝ ծիծաղական , և օրինաց դէմ բան է , երկան՝ զկնին ընկճելը՝ ցած և անողորմ գործ է : Ասան զի ուժովը՝ զեղծանիլ մըն է տկարութեան վրայ . այնպիսի տկարութեան մը , զոր արդէն շատ անգամ երեւցուցած է կնիկը՝ թէ բնութեան և թէ գերդաստանին ցաւոցը մէջ , և որուն նկատմամբ՝ երիկ մարդու պարտքն է առատամիտ ըլլալը : — Մէն բռնութենէ աւելի ատելի է ընտանեկան բռնութիւնը . վասն զի անդարմանելի է , կամ թէ ըսենք՝ նոյն իսկ դարմանն՝ յետին չար մըն է : Ասան զի ինչպէս կրնայ կնիկ մարդ մը բռնութեան դէմ դնել , եթէ ոչ՝ իրեն օգնական կանչելով հասարակաց արդարութիւնը . ատեաններու առջև կանչելով այն մարդը՝ որուն անունը իր վրան է , բաժանելով տղաքը իրենց հօրմէն , և ինքզինքը՝ ատենէն դուրս այրիութեան մը մէջ ձգելով :

Սակայն հարկ է խոստովանինք թէ այսօրուան օրս՝ բռնաւորութիւնը գերդաստաններու մէջ այնչափ յաճախեալ չար մը չէ , մանաւանդ քաղաքակիրթ ազգաց քով . այս յաճախած չարը՝ երեսէ ձգելն կամ անտարբերութիւնն է :

Միջանութիւնը՝ միանգամայն նաև պատասխանատուութե պարտք ունենալով , բնականապէս պէտք է գիտնալ թէ ընտանեաց գլուխ եղողի մը պարտքերը որոնք են : — () րինաց գիրքը եր-

կուրբի կը վերածէ . Պաշտպանութիւնն և
Հասարակական :

Արիկ մարդը՝ այն պատճառաւ գեր-
զաստանի մը գլուխ կը սեպուի , վասն
զի անոր բնական պաշտպանն է . և ի-
րեն իշխանութիւնը անհանդուրժելի
կ'ըլլար՝ եթէ պահանջէր նոյն իշխա-
նութիւնը գործածել՝ առանց գործ մը
տեսնելու , և առանց տալու գերզաստա-
նին այն ապահովութիւնը , որուն փո-
խադարձ՝ մեծարանք և հնազանդու-
թիւն կ'ընդունի :

Բայց պահանջութիւնը՝ քաղաքա-
կիրթ ընկերութեանց մէջ՝ գերզաստա-
նը սակաւաթիւ վշտաց մէջ պաշտպա-
նելուն վրայ կայացած չէ , այլ մանա-
ւանդ անոր ամենօրեայ պէտքը լեցրնե-
լուն : Առտին կենաց մէջ՝ էրիկ մար-
դու յատուկ է աշխատանքը . անով
մարդս իր ընթացքը կը կատարէ թէ
ընկերութեան և թէ ի գերզաստա-
նի : Ասան զի մարդս գերզաստանի
մէջ մտնելովը՝ ընկերութեան անդամ
ըլլալէն չդադրիր . պէտք է որ հազորդ
ըլլայ անոր կենացն , պիտոյից և յա-
ռաջադիմութեան . և այս պարտքս կը
կատարէ աշխատանք . և անոր փո-
խարէն՝ գերզաստանին գոյութեան ե-
րաշխաւորութիւնը կ'ընդունի : Արիկ
մարդը գործաւոր մըն է՝ որ իր վարձքը
ընկերութեանէն կ'առնու . և այս վարձ-
քը՝ գերզաստանին գանձուն հետ վե-
րաբերութիւն ունի . կինն և որդիքը
կը սնուցանէ այն ջանից արգասեօքը՝
որոնք ընկերութեան շարժում , յառա-
ջադիմութիւն և քաղաքակրթութիւն
կու տան : Աշխատանքն՝ ընդհակա-
ռակն , կնիկ մարդու յատուկ չէ . այս-
ինքն արտաքին աշխատանքը , և սչ ներ-
քին և ընտանեկանը՝ որ իրեն բուն և
ազնուական պարտքն է :

Այս ուրեմն աշխատանքն գլխաւոր
պարտքն է էրիկ մարդուն , իբրև գլխոյ
գերզաստանի : Այս խօսքս ամենա-
ճշմարիտ է՝ ընկերութեան ամէն կար-
գի մարդկանց նկատմամբ . թէ անոնց
համար որ իրենց եկամտովը կ'ապրին ,
և թէ անոնց որ ապրելու համար իրենց

ձեռքին աշխատանացը կարօտ են . վասն
զի առջինները պարտրկան են արժանի
երևցրնել զիրենք այն բազդին զոր ըն-
դունած են , լաւ գործածութեամբ , և
կամ արգասաւորելով զայն ճարտար
տնտեսութեամբ . երկրորդներն ալ պի-
տի ջանան , չէ թէ բազդերնին շինելու
նպատակաւ , որ քիչ անգամ կը յաջողի ,
այլ մեծ և գերագոյն վախճան մը առ-
ջենին ունենալով , ապրուստ տալ ա-
նոնց՝ որ իրենց պաշտպանութեան տակ
հանգչած են :

()րէնք կը պահանջեն էրիկ մարդէն՝
որ կնկան առօրեայ պէտքը չզրանայ , և
ուզածին պէս հետը վարուելով՝ զինքը
չչարչարէ : Ահաւասիկ օրէնք՝ պաշտպա-
նութիւն ըսելով այս բանս կը հասկը-
նան : Ասկայն բարոյականին պահան-
ջածը՝ շատ աւելի մեծ է : Բարոյական
պաշտպանութիւն մը կայ , սրտէ առաջ
եկած պաշտպանութիւն մը , շատ դը-
ժուարին՝ սակայն մեծապէս հարկա-
ւոր , որ զօրաւորը՝ տկարին վրայ տես-
չութիւն ընէ . հսկող խնամք մը՝ որպէս
զի անկատար դաստիարակութիւն ա-
ռած կնկան մը վրայ ազդեցութիւն չը-
նեն աշխարհի ունայն հաճոյքն և հրա-
պոյրքը . պէտք է որ էրիկ մարդը իր
վրան առնու՝ ընկերոջը դաստիարակու-
թիւնը շարունակելու և կատարելա-
գործելու պարտքը . հեռացրնելով ան-
կէ՝ խաբուսիկ և սխալ մտածութիւն-
ները , և աւելի առողջ և հաստատուն
գալափարներ ազդելով :

()րինաց գրքին սահմանած երկրորդ
պարտքը՝ հաւատարմութիւնն է , ըսինք :
Ասկայն պէտք է խոստովանիլ թէ այս
նկատմամբ՝ օրէնք այնչափ պահանջող
չեն երևցած : Բարոյականին ուզածը՝
շատ աւելի խիստ է . ոչ միայն ամուս-
նական բնակութեան մէջ՝ հաւատար-
մութեան պարտք կը դնէ էրկանը վրայ ,
այլ նաև դուրսը , նաև ամէն տեղ . և
գործոց հաւատարմութիւն միայն չպա-
հանջէր , այլ նաև խորհրդոց և զգած-
մանց : Հրաման չտար այն բաժանման՝
զոր մարդ երբեմն օրինաւոր կը համա-
րի . չուզեր որ տան մէջ սրտակից և

Հաստատուն սէր ցուցուի, և դրոշն հաճոյք երևնայ: Այս ոչ իսկ երևա- կայական բաժանմունք մը կրնայ հան- դուրժել. ու բազմապատիկ նեղութիւք և վիշտք կը հասցընէ անոր վրայ, որ ու- ղենայ միանգամայն ծառայել թէ պար- տուց և թէ կրից:

Մէկն որ իր հաւատարմութեան պարտքը ճշգիւ կը կատարէ, պիտի չհամարի թէ անով ամէն պարտքը կա- տարած կ'ըլլայ. վասն զի առանց զիջ- ման, հաճոյից և բարեսիրութեան ե- ղած հաւատարմութիւնը ցուրտ առա- քինութիւն մըն է, որն որ տնական եր- ջանկութեան վրայ մեծ բան մը չաւել- ցընէր: Հաւատարմութենէ զատ հար- կաւոր է հանապազօրդ յարատեութի, փոյթ և ընտանեկան քաղցրութիւն մը, և այն ինսամատարութիւնը՝ որով իմա- նայ կնիկ մարդը թէ իր ամուսինը՝ միայն տէրը չէ, այլ նաև սրտակից և ընտիր բարեկամը: Աերդաստանը գլխաւոր թշնամի մը ունի, — զաշխարհ. և անոր հետ պատերազմիլը՝ էրիկ մարդուն գլխաւոր պարտքերէն մէկը պիտի ըլ- լայ: Աշխարհք՝ կնկան առջև կը դնէ առերևոյթ մեծութեան մը հրապոյր- քը. իր շողմութեամբն ու նենգանօք՝ որոգայթի մէջ կը ձգէ զնա. առանց իմանալուն գերդաստանէն դուրս կը հանէ, և իր հրապուրանօքը անոր աչ- քը շացընելով, կենաց կարգաւորու- թիւնը միակերպ բան մը կ'երեցընէ ա- նոր, և առտնին կենաց հաճոյական պարզութիւնը՝ ձանձրացուցիչ: Արիկ մարդուն պարտքը պիտի ըլլայ այսպիսի ճարակիչ ախտի մը նշանները ճանչնալ, և իրեն խոհականութեամբը՝ տնական կենսքը քաղցրացընել: Այն իրեն, վայ գերդաստանին, թէ որ ատենին՝ այսպի- սի դժնդակ ախտի մը դարմանը չըլլուի:

Եսով ըսել չէ որ էրիկ մարդը իր բո- լոր բանը գործը ձգէ, իր շահը, աշխա- տանքը, պարտքերը, նոյն իսկ գերդա- ստանի մը հօր պարտքերը. վասն զի եր- կանը գործունեայ և զբաղած կենացը համար գանգատող կնիկ մարդը՝ ամե- նեկն չկրնար արդարանալ: Բայց էրիկ

մարդն ալ հաւատարապէս չկրնար ար- դարանալ՝ երբոր աշխատանքէ ետքը, իր հանգստութիւնը ընտանիքէն դուրս փնտռէ. երբոր ընտանեաց պիտոյիցը համար հաւաքած դրամը՝ անձնական հաճոյիցը գործածէ. զրկէ իրենները՝ որպէս զի խումբ մը հացկատակաց հա- ճեցընէ, և փոխանակ ուրախ և զուարթ սրտով մը տուն դառնալու, և անով գերդաստանին ուրախութիւնը յաճա- խելու, դառնութեամբ՝ չըսենք զինով- ցած և ինքիրմէ դուրս ելած, տանը դըռ- նէն ներս մտնէ, և ընկերոջը և որդւոց խանդաղատանացը՝ հայհոյութեամբք և անիծիւք պատասխանէ...: Բայց գո- ցենք այս և ասոր նման տխուր տեսա- րանները, կնիք գնելով մեր խօսքին թէ առաքինութենէ զուրկ և կրքի ետևէ եղող էրիկ մարդը՝ անկարելի է որ տնա- կան կենաց քաղցրութիւնը վայելէ. և պիտի չզարմանայ՝ երբոր սիրոյ հաւաս- տիք չտեսնէ անոնց վրայ՝ զորս ինքը չէ սիրած:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԲ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻԻՆ

ի Սոխակն:

Այս իմէ՞ դու, ողորմ Սոխակ,
Բերես զըզոյդ դեռ յիշատակ,
Մինչ յամբել ըզբոյին ցաւս
Սոխանձընդդէմ փութայ բընաւս:
Արդ տիեզերք ի դարձ քոյին,
Բեզ ի հաճոյս վերածնանին:
Կրիագք զիւրեանց քո առ ի սէր
Տարածանեն լուիկ ըստուեր:
Խուսեալ ի քէն եւ հիւսիսին
Ըրձակէ զունչ իւր ցըրտագին.
Պըճնի երկիր յիւրըն դալար.
Վառին ի հրատ երկինք պայծաւ,
Բեզ իսկ սիրողն Ափալեայ
Յիւր արտասուս պըճնէ զՓորոս.
Այս ի ծաղկանց քաղէ զեփիւռ
Օչառ ի յերկրէ շնչեալն ըզբոյր: